

ԱՆԵԼ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տոբոբո Կարօ Յարութիւն Կարապետեան, գրչանունով Անել, ծնած է Երուսաղէմ, 1922ին: Երրորդն է Զէյթունցի ընտանիքի մը չորս զաւակներուն: Իր նախնական կրթութիւնը կը ստանայ Երուսաղէմի Սրբոց Թարգմանչաց Ազգային Երկսեռ Վարժարանին մէջ:

1936ին, Թարգմանչաց վարժարանէն շրջանաւարտ, կը մտնէ Երուսաղէմի Ֆրէրներու Գոլէնը: Այնտեղ կը ծանօթանայ երոպական եւ մասնաւորապէս Փրանսական մտածելակերպին, հոգեբանութեան եւ գրականութեան:

Գրական իր հետաքրքրութիւնը կանուխէն կը սկսի: 12 տարեկանին կը գրէ իր առաջին բանաստեղծութիւնը: 1944 թուականին կը մեկնի Պէյրութ՝ իրրեւ բժշկական ուսանող: Այս կ'ըլլայ առաջին բաժանումը ընտանիքէն: Սիրելիի մը մահն է, որ զայն կը մղէ բժշկութիւն ուսանելու:

Իրրեւ բժիշկ եւ իրրեւ գրող ինք կը հաւատայ թէ բժշկութիւնը եւ գրականութիւնը իրարամերձ ասպարէզներ չեն, այլ ընդհակառակը, իրար կը լրացնեն, քանի երկուքն ալ կեանքի գիտութիւններ են եւ զայն հասկնալու կը ծառայեն. իրենց գոյակցութեան միակ արգելքը «ժամանակն է»: Իսկ Տոբօ. Կարապետեան, իր արտասովոր կամով, կանուխէն սորված է տրամադրելի ժամանակը գործածելու արուեստը:

Իր քերթուածներուն առաջին հատորը՝ «Մութ Ցաւեր» (1945), կը հրատարակուի Անել գրչանունով, Երուսաղէմ: Անոր կը յաջորդէ 1949ին՝ երկրորդ հատորը՝ «Տեսիլք Գիւնովի», տպուած Պէյրութ:

1951ին Պէյրութի Ֆրանսական բժշկական համալսարանը աւարտելէ ետք կը վերադառնայ Երուսաղէմ, ու կ'աշխատի իրր բժիշկ՝ Միացեալ Ազգերու Օկիւսթա Վիթթորիա հիւանդանոցին մէջ: Նոյն տարին կ'ամուսնանայ, եւ 1952ին մանչ զաւակով մը կը բախտաւորուի:

1955ին կը հրատարակուի Անելի բանաստեղծութիւններու երրորդ հատորը՝ «Պարը Յոյսին», Երուսաղէմ:

Նոյն տարին կը մեկնի Միացեալ Նահանգներ՝ սրտի իր մասնագիտութիւնը կատարելագործելու համար Պոսթոնի Հարվըրտ համալսարանին մէջ, ուր կ'աշակերտի աշխարհահռչակ ուսուցիչ եւ սրտաբան Փօլ Տատլի Ուայթին:

Բժշկութեան մէջ իր հետախուզութիւնները մասնաւորապէս ընդգրկած են սրտի Բումաթիզմի, եւ սրտի տագնապի հիւանդութիւնները: Նոյնպէս ան մասնակցած՝ եւ իր բաժինը բերած է սրտի մեքենայի գիւտին (Cardiac Pacemaker), որ ամբողջ աշխարհի մէջ առաջին անգամ գործածուեցաւ Հարվըրտ համալսարանին մէջ, 1960ին:

Այս աշխատանքներուն առընթեր՝ Տոբօ. Կարօ Կարապետեան կը կիրարկէ բժշկական իր ասպարէզը Պոսթոն, ուր կ'աշխատի իրրեւ սրտաբան եւ Հարվըրտ համալսարանին մէջ իրրեւ դասախօս:

Բացի բանաստեղծութենէն, Անելի գրական գործունէութիւնը կ'արտայայտուի հոգեբանական վէպով մը՝ «Որդի Մարդոյ», որ կը հրատարակուի 1975ին Երուսաղէմ: Անոր կը յաջորդեն բազմաթիւ տպուած եւ անտիպ քերթուածներ ու պատմութեան, որոնց մէջ կարելի է յիշել «Խնձր Բիւզանդը», «Ես Պիլիլ գացի», «Հայր Խորէնը»:

Անել տուած է նաև գրական դասախօսութիւններ Երուսաղէմի, Գանատայի, Անգլիոյ եւ Միացեալ Նահանգներու զանազան ֆաղաֆներուն մէջ:

Անելի ֆերթուածները եւ պատմութիւնները տպուած են հետեւեալ հրատարակութիւններուն մէջ. «Սիոն» ամսագիր (Երուսաղէմ), «Մարմարա» օրաթերթ (Պոլիս), «Հայրենիք» եւ «Պայքար» օրաթերթ (Պոսթոն), «Նաւասարդ» գրական ամսաթերթ (Գալիֆորնիա), «Բագին» գրական ամսաթերթ (Պէլլոյս), «Շիրակ» գրական ամսաթերթ (Պէլլոյս), «Հորիզոն» եւ «Ապագայ» շաբաթաթերթ (Գանատա), «Նայիրի» շաբաթաթերթ (Պէլլոյս), «Արեւ» օրաթերթ (Գահիրէ), «Հայաստանեայց Եկեղեցի» ամսաթերթ (Նիւ Եորք), եւ այլն:

Անելի գրական 40-ամեայ յրեշտանը տօնուեցաւ Երուսաղէմ, Ֆիլատելիա, Նիւ Եորք, Պոսթոն, Լոս-Անճելոս, Բարիզ, Լոնտոն, Ժընևի եւ Վիեննա: Այս առթիւ իր ֆերթուածներու «Հատընտիր»ը հրատարակուեցաւ Նիւ Եորքի մէջ, 1985ին:

Երջանկայիշատակ Եղիշէ Պատրիարք Անելին շնորհեց «Սուրբ Յակոբ» շքանշանը 1968ին:

Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկայիշատակ Վազգէն Ա. Անելի գրական եւ գիտական ներդրումներուն ի գնահատումն, պատուեց զայն, տարբեր առիթներով, անոր շնորհելով «Սուրբ Ներսէս Շնորհալի» (1985), եւ «Սուրբ Սահակ-Մեսրոպ» (1992) շքանշանները:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա. Անելին շնորհեց «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» Ա. կարգի շքանշանը, 1997ին:

Իսկ Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, 1998ին զայն պատուեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Հոկտ. 28, 19998ին, Անել ընտրուեցաւ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ:

Անել ունի տակաւին ֆերթուածներու հոյլ մը. նաև՝ Սփիւռքի հայ կեանքին վերաբերեալ վէպ մը՝ «Նոթր Իտէալ». եւ «Խոր Վիրապ» հոգեբանական վէպին առընթեր՝ պատմութիւններու շարք մը, որոնք կը սպասեն հրատարակութեան: Հրատարակութեան պատրաստ է նաև «Ի Լրումն Ժամանակի» բանաստեղծական հատորը:

«Հայկական Համագումար»ի հիմնադիր անդամներէն՝ Անել մաս կը կազմէր նաև նոյն հաստատութեան Տնօրէն Ժողովին՝ (Board of Directors), 1973-1976:

Անել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրութեան պատգամաւոր էր Երուսաղէմէն, 1999ին:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ՝ Ռոպրթ Քոչարեան, 2001, Մարտի 31ի հրամանագրով պարգեւատրեց Անելը «Մովսէս Խորենացի» շքանշանով:

Անել հոգին աւանդեց 24 Յունիս 2001ին, Բարիզ: Մարմինը փոխադրուեցաւ Երուսաղէմ. թաղումը կատարուեցաւ Ս. Փրկիչ, Հայկական Գերեզմանատան մէջ, Սիոնի բարձունքին, 29 Յունիս, 2001ին: